

ԲՆՆԱՍԻՐԱԿԵՆ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

Հանդէս Ամսօրեայ Հայագիտական Ուսումնասիրութի 1949 տարւոյ Ապրիլ-Դեկտեմբերի միացեալ թիւին մէջ (էջ 1-58) Գեր. Հ. Ն. Ակինեան ընդարձակ յոգուած մը ունի Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մասին, «մահուան 1700 ամեակի աօրթով»։ Այդ յոգուածին մէջ ուշադրաւ մի քանի կէտեր կան որոնց պատշաճ է որ անդրադառնանք։

Ա. — Ազարանդեղոս. — Մեր հնագոյն պատմիչներէն մին է Ազաթանդեղոս. եւ զլսաւոր կենսագիրը Հայաստանեայց Լուսաւորչին։ Անոր անունով ծանօթ մատեանը 226-326 թուականներու հարիւրամեայ շրջանին համար առաջնակարգ ազրիւր մըն է։ Այժմ տեսնենք թէ ինչ կարծիք ունի Գեր. յոգուածագիրը Ազաթանդեղոսի մասին։

1. — Ազաթանդեղոս սշատ անկատար տեղեկութիւն ունեցած է 226-326 տարիներու քաղաքական և եկեղեցական իրադարձութիւններու մասին։ Իր հազարամ տեղեկութիւնները ոչ ակնառտի, ոչ ժամանակակիցի և ոչ ալ մերժամանակակիցի հաւատաւորներ են. ան ոչ միայն ժամանակագրութեան անհմուտ է, այլ և ժամանակի գաղափարին անտեղեկ» (էջ 10)։

2. — «Մենք կը տեսնենք զինքը [Ազաթանդեղոսը] միջամուխ հիմն է վերբերելու հայոց պատմութեան շէնքը» (էջ 24)։

3. — «Ոչ թէ թագաւորն կամ քաղաքացիքն են զիւարախ մոլեկնողները, այլ ինքն «Ազաթանդեղոս», որ իր աչքի առաջ ունեցած յստակ ազրիւրը մոլեկնարար կը պղտորէ, ստեղծելու համար եղջերուաքաղներ, անհնդեղ հրէշներ։ Գոնէ կեղծելու արուեստը զիսնար։ Բարբրախտար իր անճարակութեամբը պահած է մեզի սկզբնագրէն բառեր, որոնք հնարաւորութիւն կուտան մեզի վերականգնելու բնագիւրը գէթ մասամբ։ Թէ հոս սկզբնագիրը զիսամար խանգարուած է, ակնյայտնի կը տեսնուի. թագաւորը իր զօրքին որսի ժամ

կուտայ. անոնք ասորի շուները կ'առնուն իրենց հետ»։ կը հասնին որսավայրը. կ'արձակեն պառականը «խուճապական կը սրբունեն, երազազ, թակարդ կը ձգեն, Փառական գաշտի վրայ»։ այս նախադասութենէն ետքը լ'նչ իմաստ ունի «թագաւորը զեռ նոր կառք նստած քաղաքէն դուրս ելլել կ'ուզէր»... Միւս կողմէ թագաւորը կառքով պիտի մասնակցէր որսին» (էջ 38)։

Վերոգրեալ երեք հատուածներու մասին թոյլ տրուի մեզի ներկայացնել մեր նկատողութիւնները համառոտակի։

1. — Ազաթանդեղոսի մասին հնագոյն հեղինակներ Գեր. յոգուածագրէն բոլորովին տարբեր կարծիք ունին, Դազար Փարպեցի զայն կը կոչէ «այր բանիբուն զիստութեամբ» և լի ամենայն հրահանգիւ, ստուգարան ի կարգագրութիւն ճառից և յարմարազիր ի պատմութիւնս ասացուած իւրոյն» (էջ 2)։ Խորենացի զայն կը ճանչնայ իբրև «աջող քարտուղար Տրդատայ» (Բ. կէ)։ Երբ բաղդատենք Տրդատի, Հոսիփոսիմէի և Լուսաւորչի մասին Ազաթանդեղոսի ունեցած ծանօթութիւնները Գեր. յոգուածագրին ընդունած ուրիշ հնագոյն հեղինակներու տուածին հետ, ակնյայտ կերպով կը տեսնենք Ազաթանդեղոսի ճշտութիւնը և զերազանցութիւնը։ Եթէ Ազաթանդեղոսի ունեցած տեղեկութիւնները անկատար են, այդ պարագային միւս հեղինակներուն ունեցածները անկատարագոյն են և աղքատագոյն։

2. — Մենք բնաւ չենք տեսներ միտում մը Ազաթանդեղոսի վրայ հիմն ի վերբերելու հայոց պատմութեան շէնքը, ընդհակառակը ան հայոց պատմութեան շէնքին ամենէն հոյակապ յուշարձաններէն մին ճարտարապետած է և լուսաւոր պալատի մը մէջ զետեղած է Հայաստանի Լուսաւորչին յաւերժայն կենդանագիրը։ Հայոց պատմութեան շէնքը հիմն ի վերբերելու ունայնափառ ճիշդ ակներև չէ՞ արդեօք Ազաթանդեղոսը դատափետել փորձողին վրայ, որ իր բրիչը կը վերցնէ որ մը եզիչէի, որ մը Խորենացիի, որ մը Փաւստոսի, որ մըն ալ Փարպեցիի դէմ, և չի քաշուի իր զոհերը ամբաստանել իբրև քանդիչներ, այն բազմբախտ անձերը, որոնք հայոց անցեալին լուսաւորման հա-

մար իրենց աչքերուն լոյսն են թափեր այնքան անձնուիրորէն և ազգասիրաբար:

3. — Գեր. յօդուածագիրը կը կարծէ թէ Ազաթանգեղոսն է որ իր աչքի առաջ ունեցած յստակ աղբիւրը մոլեգնաբար կը պղտորէ, ստեղծելու համար եղջերուաքաղներ, անհեղեղ հրէշներ»: Ազաթանգեղոսի վրայ այդպիսի մոլեգնութիւն մը չնշմարեցինք մենք: Այդ երևոյթը սակայն պիտի չվրիպի աչքէն անոնց որոնք կը կարդան «քաջ քարտուղարին» դէմ այդ ամբաստանութիւնները մրտտոզին անարդար տողերը: Իր առջևի աղբիւրները մոլեգնաբար պղտորելու մրցանակը այն միայն կըրնայ շահիլ որ զիտէ «կեղծելու արուեստը», և ոչ թէ Ազաթանգեղոս, որ գուրկ է այդ զիտութենէն: Դաւով որսորդական արշաւանքի մը նախապատրաստութեան, սքանչելի կերպով նկարագրած է զայն Ազաթանգեղոս, այդ նախապատրաստութենէն յետոյ Տրդատ թագաւոր ճամբայ կ'ելլէ իր կառքով, որ Գեր. յօդուածագիրին անհասկընալի մնացեր է, հակառակ անոր որ թագաւորներու կառքով որսի ելլելը ծանօթ իրողութիւն մըն է Ասորեստանի վեհապետներուն օրերէն առնուազն:

Բ. — Հռիփսիմէ. — Ս. Հռիփսիմէի և իր ընկերուհիներուն մասին Ազաթանգեղոսի գրածները չհանելով Հ. Ն. Ակինեան կ'աշխատի ճարել օտար աղբիւրներ: Տեսնենք թէ ինչեր կ'ըսէ.

1. — «Իր [Հռիփսիմէի] մասին ճշգրտյն տեղեկութիւններ կը գտնեմ օտար աղբիւրներու մէջ»: . . . «Գերի կին մը կ'ապրի» մայրաքաղաքի մէջ (էջ 36):

2. — «Թէ ի՞նչ եղաւ Հռիփսիմէի (և Գայիանէի) բախտը Գրիգոր եպիսկոպոսի գալէն ետքը, չգիտենք» (էջ 42):

3. — «Անոնց վկայաբանութիւնը, զոր տուած է մեզի Ազաթանգեղոս, ցոյց չի տար թէ անոնք քրիստոնէութեան համար նահատակուած են, այլ պարզապէս անոր համար, որ Հռիփսիմէ յանձն չէ առած Տրդատի կին ըլլալ» (էջ 32):

Այս երեք կէտերուն շուրջ ևս ունինք զիտողութիւններ եթէ կը ներուի.

1. — Ո՞ւր են ճշգրտյն տեղեկութիւնները: Մայրաքաղաքի մէջ ապրող գերի կնոջ անունը ի՞նչ է: Ո՞րն է այդ

մայրաքաղաքը: Աղբիւր մը որ այս էական կէտերուն մէջ խկ մութ է, ի՞նչպէս կրնայ նախապատիւ սեպուիլ Ազաթանգեղոսէն, որ շատ աւելի մանրամասնութիւններ կը հաղորդէ Հռիփսիմէի և իր ընկերուհիներուն մասին:

2. — Գեր. յօդուածագիրը չի զիտեր թէ ի՞նչ եղաւ Հռիփսիմէի բախտը Գրիգոր եպիսկոպոսի գալէն ետքը: Ազաթանգեղոս մեզի կը հաղորդէ թէ Գրիգորի դուռ վրայի մէջ գտնուած ժամանակ արդէն նահատակուած էր Ս. Հռիփսիմէ: Բայց թէ ի՞նչ եղաւ անանուն գերի կինը, ա՛յդ է որ չենք զիտեր:

3. — Ազաթանգեղոսի տուած վկայաբանութիւնը կը ցուցնէ թէ Հռիփսիմէ և իր ընկերները քրիստոնէութեա՛ն համար նահատակուած են: Սուրբն Հռիփսիմէ յանձն չառաւ Տրդատի կին ըլլալ, որովհետեւ ինքը քրիստոնեայ էր իսկ Տրդատ կռապաշտ (հմտ. նաև Սոփիք Գ. էջ 22-24, և 39):

Գ. — Ս. Գրիգոր Լուսաւորիչ. — Հ. Ն. Ակինեան մէկ կողմ նետելով Ազաթանգեղոսը իբրև «անհեղեղ հրէշներ» ստեղծող, կու տայ մեզի նորակերտ Գրիգոր եպիսկոպոս մը: Տեսնենք իր աղբիւրները և անոնց համաձայն յերկրուած Գրիգորի կենսագրութեան կարգ մը զիծերը:

1. — Գեր. յօդուածագիրը կ'ըսէ. «Գրիգորի կենսագրութեան համար կը մնայ մեր ձեռքը միակ աղբիւր Փաւստոսի պատմութիւնը» (էջ 47):

2. — «Գրիգոր ծնած է իբր 190 ին» (էջ 54):

3. — «Տրդատ ուղարկեց պատգամաւորութիւն մը կեսարիա, խնդրելու եպիսկոպոս: Այս պատգամաւորութեան մասնակցած էին 16 զլխաւոր նախարարներ» (էջ 55):

4. — Գրիգոր «վախճանեցաւ 249/250 տարւոյն» (էջ 56):

5. — «Զարմանալի է սակայն այս ամէնը, անով որ Գրիգորի ոսկորներու յայտնութիւնը Մանայաք լեռան վրայ և փոխադրութիւնն ի Թորդան կատարուեցան 490/91 ին, վահանի մարզպանութեան օրերուն» (էջ 54):

6. — «Հեղինակը [Ազաթանգեղոս]

իրբը Գրիգորի վարդապետութիւն զեւե-
զած է իր Պատմութեան մէջ Մաշտո-
ցի յաճախապատում Ճառերը» (էջ 12):

Մենք դուրս թողուցինք Գրիգորի գոր-
ծունէութեան վերաբերող կէտերը որոնք
ընդհանրապէս Ազաթանգեղոսէն առնուած
են: Տեսնենք այժմ այս վեց կէտերը:

1. — Փաւստոսի մէջ Գրիգորի մասին
տրուած տեղեկութիւնները ունին իրենց
արժէքը, բայց Գրիգորի կենսագրութեան
մասին մեր ձեռքը միակ աղբիւր Փաւստոսը
չենք նկատեր. վասնզի Փաւստոս տեսած
է որ իրմէ առաջ ուրիշներ հանգամանօրէն
գրած են Գրիգորի պատմութիւնը ինքը
հարկ չէ տեսած զանոնք կրկնելու: Ուրեմն
Գրիգորի պատմութեան մասին մեր գլխա-
ւոր աղբիւրն է և կը մնայ Ազաթանգեղոս,
այլ անունով «Գիւրք Գրիգորիսի» (Փարպ.
էջ 1): Ասկէ զատ ունինք Յ. Ոսկեբերանի
հրաշալի ներբողեանը «Յաղագս վարուց
և նահատակութեան Ս. Գրիգորի Հայոց
Մեծաց Հայրապետի», որ պատմական շատ
մը գիծերու մէջ համընթաց է Ազաթան-
գեղոսի և կը հաստատէ վերջինին տեղե-
կութեանց ճշդութիւնը:

2. — Գրիգորի 190 թուականին ծնած
ըլաւը զուրկ է ապացոյցներէ և հակառակ
պատմութեան ընդհանուր կազմին և զը-
նացքին:

3. — Կեսարիայէն ուէ եպիսկոպոս մը
խնդրելու համար 16 գլխաւոր նախարար-
ներու պատգամաւորութիւն մը կը կարծենք
թէ շատ է. իսկ բնական և վայելուչ կը
դառնայ նման փառաշուք պատգամաւորու-
թիւն մը ընկերանալու համար մեր ճանչցած
պարթևազն և բազմաչարչար և հրաշագործ
Գրիգորին, զոր կը պանծացնէ Ազաթան-
գեղոս իրաւամբ: Չմոռնանք նաև որ ուրիշ
առիթներով ալ նման պատգամաւորու-
թիւններ իրենց հետ կը տանին ընտրեալ
թեկնածուն:

4. — Գրիգորի վախճանման իբր թուա-
կան նշանակուած 250 տարին ալ չի հաշ-
տըլիր պատմութեան ընդհանուր կազմին
հետ, ինչպէս անհաշտ կը մնար անոր
ծննդեան համար նշանակուած թուականը:

5. — Գրիգորի նշխարները գտնուեցան
իր մահէն 2-3 տարի վերջ և փոխադրուե-
ցան Թորգան (հմտ. Ազգպ. յօդ. 96):
Այդ նշխարներու յիշատակութիւնը Ե. դա-

րու կիսուն, Փարպեցիին կողմէ, ծանօթ է
Գեր. յօդուածագրին (էջ 54), Գրիգորի Թոր-
գանի մէջ թաղուած ըլլալուն համար է որ
հոն կը թաղուին նաև Տրդատ, Արիստա-
կէս, Վրթանէս և Յուսիկ: Ուրեմն այստեղ
ոչինչ կայ զարմանալի, այլ բոլորովին բը-
նական է և հասկնալի: Բայց կայ յիշուի
զարմանալի բան մը, այն է թէ Գեր. յօդ-
ուածագիրը կարևորագոյն աղբիւրները եւ
անոնց հարազատ իմացումները թողած կը
հետևի 1316ին ընդօրինակուած Ժողովա-
ծոյքի մը, որմէ կ'իմանայ թէ նշխարաց
գիւտը տեղի ունեցած է Վահան Մամիկոն-
եանի և Ջենոնի ժամանակ: Այդ օրերուն
տեղի ունեցած գիւտը կը վերաբերի Լու-
սաւորչի թոռան Գրիգորիսի (հմտ. Ազգպ.
յօդ. 346): Ժողովածոյքը կազմողը չփոթ
պատմութիւն մը տուած է, որուն հետեւե-
լով յարգելի յօդուածագրին ալ ինկած է
զինքն իսկ զարմացնող հակասութեանց
թողուրոհին մէջ:

6. — Եթէ յաճախապատում Ճառերը
Մաշտոցիներն էին, ինչո՞ւ հապա Ե. դարու
հայ գրողները զիտողութիւն մը չէին ըրած
այդպիսի կոպիտ սխալի մը կամ աղաղա-
կող խարդախութեան մը գէժ: Գեր. յօդ-
ուածագրին այս հաւաստումն ալ խախտու
է հիմնովին:

Դ. — Եկեղ. Գաւազանագիրք. — Հ. Ն.
Ակինեան տքնաջան պրպտութեանը կար-
գաւորած է հետեւեալ նորանշան Եկեղ.
Գաւազանագիրքը.

Գրիգոր	ամս	Լ.	219-249
Մհերուժան	»	Է.	250-257
Վրթանէս	»	ԺԵ.	258-272
Գրիգորիս	»	ԺԶ.	272-289
Յուսիկ	»	Չ.	289-294
Փառներբեհ	»	Գ.	294-297
Արիստակէս			298-338
Ներսէս	»	ԼԳ.	338-372
Չոնակ (Մահակ) հակաթ.			
Յուսիկ Բ.			373-374 (էջ 27):

Մեր բոլոր Գաւազանագիրքերուն մէջ
Արիստակէս անմիջապէս յաջորդած է Գրի-
գորի, նոյնիսկ իր հօրը կենդանութեան ա-
նոր գործակից ըլլալով: Գեր. յօդուածա-
գիրը — առանց հայոց պատմութիւնը հիմն
ի վեր բրելու մտադրութեան! — Գրիգորը
հե ի հե փոխադրած է Մհերուժանէն ալ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԷ

ԵՒ

Հ. ՆԵՐՍԷՍ ԱԿԻՆԵԱՆ

Ա. ՄԱՍ

ԽՈՐԵՆԱՑԻ ԵՒ Հ. ԱԿԻՆԵԱՆ

1

Հ. Ն. Ակինեան, Վիեննայի Մխիթարեան միաբան, քաջածանօթ դէմք է հայ բանասիրական աշխարհի մէջ:

Գրեթէ քառասուն երկար տարիներ է ի վեր ան տքնաջան կ'արտագրէ: Վիեննայի Մխիթարեան տպարանի վերջին գրացուցակը զինք կը ներկայացնէ որպէս հեղինակը քսան երեք մեծ ու պղտիկ աշխատութիւններու:

Ան կը գրէ շոգեպինդ արագութեամբ և առանց դադարի, և իր գրութիւնները ուսումնասիրելուդ այն տպաւորութիւնը կը ստանաս թէ այս անխոնջ Հայրը տէրն է ինքնաշարժ գրչի մը, որը համբերատար սպիտակ թուղթի անխոչընդոտ մակերեսին վրայէն այնքան սրընթաց կ'ընթանայ, որ յաճախ — դժբախտաբար շատ անգամ — իր միտքը կարծես չի կրնար հասնիլ իր գրչին ետեւէն:

առաջ, և հօրը ու որդիին միջև տեղ բացած է հինգ աթոռակալներու: Այս հերքելիւն ճիշդ սակայն չենք կարծեր թէ յոգնեցուցած ըլլայ այդպիսի ըմբշական մարզանքներու վարժ իր բազուկները: Այս կերպով Արիստակէս հայրապետը իր հօրը մահէն 50 տարի վերջ միայն կաթողիկոս կ'ըլլայ, երբ արդէն 92 տարեկան ծերունի մը դարձած ըլլալու էր, և 40 տարի կաթողիկոսութիւն կ'ընէ... կարծենք աւելի գրելու պէտք չկայ, հաստատելու համար թէ այս Գաւազանացանկը իսպառ հակապատմական է և բանասիրական ոչ մէկ արժէք կը ներկայացնէ:

ՆՈՐԱՅՐ ՎՐԴ. ԾՈՎԱԿԱՆ

Ասիկա թերևս տանելի ըլլար գրական ուրիշ մարզերու մէջ, բայց բանասիրութեան — մանաւանդ հայ բանասիրական ասպարէզի մէջ — պէտք է լինէր ճիշդ հակառակը: Ծրջահայեաց զգուշաւորութեամբ իր քայլերը չափող մտքին՝ գրիչը հետեւելու էր ալ աւելի չափչփուն և կըշտագատուած քայլով:

Թերթեցէք վերջին քանի մը տարիներու «Հանդէս Ամսօրեայ»ները և կը տեսնէք թէ իւրաքանչիւր թիւին գրեթէ երեք քառորդը առանձինն կը լեցնէ Հ. Ակինեան:

Շեշտեցինք հայ բանասիրութիւնը, և իրաւացիօրէն: Հայ ժողովուրդի պատմութեան — քաղաքական, ընկերային, եկեղեցական և մշակութային — վերաբերեալ խնդիրները խիստ բարդ են: Առեղծուածային հանգոյցներ կը զիմագրուեն քեզ, կնճիռներ, որոնք եթէ իրարու չհակասեն իսկ, միոյն կամ միւսին արամարանական լուծումը կը բարդացնեն և կը ստիպեն, որ բանասէրը առատ ուղեղի քրտինք թափէ, ճակատի և գրչի քրտինքէն առաջ, որպէսզի կարենայ ըստ կարելւոյն ամենահաւանական, եթէ ոչ ճշգրիտ, եզրակացութեան մը յանգիլ տրուած հարցի մը մասին:

Բազմադարեան ժամանակաշրջան մը ունինք, գէպքերով, դէմքերով և շարժումներով լի: Մեր դասական մատենագիրներու ձեռագիրները, դարերու ընթացքին բազմահազար ընդօրինակողներու ձեռքերէն անցած ըլլալով, չունին բաղձացուած այն կատարելութիւնը, որը բանասէրին աշխատանքը մի քիչ թեթեւեցնէր: Հետեաբար, եթէ բանասէրը կ'ուզէ որ հայ բանասիրութեան իր տալիք լուծման արժէք մը ներկայացնէ, արթնամիտ զգուշութիւնը խտապահանջ առաջնորդ պարտի ունենալ իրեն, և ամէն բանէ վեր, պէտք չէ աճապարէ, նոյնիսկ երբ «նոր» գիւտ մը ըրած է, որը միւս բանասէրներու մատ խածնել պիտի տայ:

Հ. Ներսէս Ակինեանի, որպէս բանասէրի, ի մասնաւորի Մովսէս Խորենացիի և Եղիշէի վերաբերմամբ, մեր այս գրութիւնը, որ խոստացած էինք 1945 ին (տես Հայրենիք Ամսագիր, 1945, Յուլիս-Օգոստոս), ուշացուցինք սպասելով իր Եղիշէի մասին գրած երկու հատորներու յաջորդ (և վերջին) գրքին: Սակայն ցարդ սոյն հա-